

ԱՐՏԱԶԻ Ս. ԹԱԴԵՒ ՎԱՆՔԻ ԶԵՇԱԳՈՐԾ ՎԱՐԱԳՈՅՐԸ

Պարսկաստանի Ալուպատական նահանգի Մակու գաւառին՝ պատմական Ալուպագի Ա. Թադէս Ալուպեալի վանքը հնագոյն դարերէն սկսեալ հոչակ ու համրա կը վայելէր ոչ միայն իրը քրիստոնէական հրնաւուց սրբավայր մը (ուր թաղուած են Ա. Թադէս Ալուպեալն ու Հայոց Ա. Սանդուխտ կոյսը) այլ և իրը մատենազրութեան և գրչութեան արուեստի կեղրոն մը:

Դարերու ընթացքին այս պատմական մենաստանը, քաղաքական փոթորիկներու և յաճախակի արհաւերցներու մէջ կորսունցու իր քաջմամարդ միաբանութիւնը և հետզհետէ անշեցաց իր քաջմատեսակ հարստութիւններէն և դարձաւ անշուուց մենաստան մը, մանաւանդ այս վերջին 30 ամիսէին (1900-1930):

Այս պատմական վանքը վերջնական կողոպուտի և քայլայման ենթարկուեցաւ մանաւանդ 1918-ի ամրան, իրը տաճկեները ներփուժեցին Ալուպատական: Բազմաթիւ հայեր իրենց պատիւն ու կեանքը պաշտպանելու համրա ամրացան Ա. Թադէի վանքին մէջ և երկար ատեն հերոսական դիմագրութիւն տոյց տուին պաշարող թշնամիներուն, բայց ի վերջոյ ստիպուեցան հեռանալ և փախուստի դիմել, վասն զի ուազմամթերք և պաշարը սպառեցան:

Այն տաեն թշնամիները վանքը մտան, անինայ կոտորեցին հոն ապաստան գտած կանայց և մանուկները և վանքի ամրող հարստութիւնը աւարի և կողոպուտի տըւին: Վանքը զարձաւ ամայի և երկար ժամանակ անբնակ: Անոր կամարներուն տակ կը թեւածէր «Եղիշեայ հոգեակ քաղցրագրուցիկ», իսկ Հայոց Ալբանի Աւարայրի թլառուն ալ «Թադէի վանուց»՝ մէջ նիկն ի զուրի կը ճգէր և թունդ կը հանէր այն սիրտերը, որոնք խաչերուն կը պած էին...:

Ահա թադէի վանքի կաղոպուտուած, աւարի մատնուած եկեղեցական ս. անօթներու, սպասներու և գոյշերու հետ տարին նաեւ տաճարի ձեռագործ յայտնի վարագոյրը, որ անցած էր Մակուփ հըրչակաւոր Սարգար Ալի-Գուլի Մուրրուզա Խանի ձեռքը և կը պահուէր անոր տաճար մէջ, իրը թանկազին հնութիւն և զարգ:

Մակայն, ովք զարմանց, քանի մը տարի յետոյ, 1924-ի գարնան, յիշեալ Սարգարի կինը, զիշերները երազ կը տեսնէ, որ սպիտակ մօրուցով, սպիտակ հանգերձներով աւելիք ծերունի մը, վշտահար դէմքով կը ներկայանայ իրին և կ'ըսէ, որ վանքի վարագոյրը տարէր և դէք տաճարը:

Սարգարի կինը այս երազը սարսափով կը պատմէ իւր ամուսնոյն, որ նոյնպէս կը վախնայ և ահա օր մըն ալ վարագոյրը կը վերցնեն կը բերեն վանքը և մատաղ ու նուէր կու տան աաճարին, վարագոյրը կը յանձնեն ներկայ վանահայր Ցէր Գետրոս վարդապետ Ղազարեանին և կը հեռանան:


Ցէր Գետրոս վարդապետը նախամեծար կը համարէ այդ վարագոյրն այլևս չպահել վանքին մէջ, նոր վասնզի չենթարկուելու համար, այլ կ'ուղարկէ թաւրիզ, Հայոց Առաջնորդարան:

Այսեղ յիշատակութեան արժանի է նաեւ այն փաստը, որ յաջորդ տարի, 1925-ի գարնան, Պարսից զինուորական իշխանութեան հրամանով ձերբակալուեցաւ Մակուփ Սարդարը, որ բանտին մէջ մեռաւ, իսկ անոր ամրող կալուածներն ու հարստութիւններն ալ յարցունիս զրցաւուեցան, վասն զի այլ Սարդարը Մակուփ շրջանին մէջ ինքզինց հոչակած էր իրը կիսանկախ իշխան և չէր հնազանդեր կեղրոնի կառավարութեան, որ շատ խոնեմ կերպով վերջ տուաւ անոր իշխանութեան:

Յիշեալ վարագոյրը մօտ 6 տարի Արարակ պահեստներուն մէջ մալով, զրեթէ ոչնչանալու ենթարկուած էր, կարեւոր տեղ մը խոնաւութենէ փտած էր, ցեցքը անխնայ կը ցայքայէին և վերջնական կորուսի մատնուելու վտանգի տակ էր: Այս պարագաները նկատի առնելով Ատրպատականի Հայոց թեմական խորհուրդը կ'որոշէ վաճառել այդ վարագոյրը և անոր

վար զին նշանակեցին, նոյնը ըրին նաեւ միւսները:

Այսպէս երկար ժամանակ ձգձուեցաւ վարագոյրին վաճառման զործը, մինչեւ որ 1929-ի աշնան Յակոր և Յարութիւն Պարոյրեան եղբայրները 800 թումանով (տոլար) գնեցին վարագոյրը և տարան Ամերիկա՝ (նիւ եօրը) վաճառելու համար: Չը զիտենց ի՞նչ արժէցի պիտի ծախութ



Արտազի Ս. Թադէի վաթքի տաճարի աւագ սեղաթի պատմական վարագոյրը.

դրամը յատկացնել Ա. Թադէի վանքի վերաշինութեան դորձին:

Հակառակ ջանքերուն հնարաւոր չեղաւ աստիճանանարար ոչնչանալու վտանգին դէմ: առնելի Այս ատենն էր ահա, որ թեմական խորհուրդը թէ վարագոյրը կը վաճառուի: Ներկայացան բազմաթիւ զնորդներ (Հայ, հրեայ, պարսիկ, եւրոպացի), որոնցմէ միայն եւրոպացիները կըցան հասկնալ վարագոյրին բուն արժէցը և հնութեան տարիքը: Այսպէս ըլլալով հանդերձ եւրոպացիները շատ

այդ վարագոյրը, բայց ամէն պարագային կը յաւանց, որ եթէ բարձր զնով ծախութի, անշուշտ Պարոյրեան եղբայրները ազգասիրար շօշափելի գումար մը պիտի տան Ա. Թադէի վանքի բարեգարդութեան յատկացնելու համար:

* *

Այժմ խօսինց վարագոյրի նկարագութեան մասին:

Ամենէն առաջ ըսեմ, որ այս վարագոյրը պատմական և հնագիտական ո՛ւ և է

արժէք չի ներկայացներ; Թուական, արձանազրութիւն, յիշատակարան եւ այլն չունի; Անոր բռն արժէքը կը կայանայ տաժանելի աշխատանքի մը մէջ, որ կատարուած է ձեռքով և ասեղնազրով է:

Վարագոյրի ամրող արտաքին երեսը մանուղ է, իսկ աստաղը պարսկական արպածոյնէն, ծաղկաւուն; Ամենայն հաւանականութեամբ այս վարագոյրը շինուած է Պարսկաստանի և մանաւանդ Նոր Ջուղայի մէջ; Կը կարծուի որ հնութեան տարիքն շատ շատ 180—200 է:

Վարագոյրին լայնըն է մօտ 4 մեր, իր երկայնքը՝ 6 մերը; Ցիող գոյնը (ֆօն) կարմիրն է, իսկ միւս գոյներն են՝ կապոյտ, զեղին, կանաչ, սեւ, մարմարագոյն, գորշագոյն, սրճագոյն, մանիշակագոյն, կը բացակայէ միայն սպիտակ գոյնը: Այն բոլոր պատկերները, ծաղիկները, կամարները, շրջանակները զէմբերը հայլն, որոնց կ'երեւան վարագոյրին վրայ, կարուած են մանր կտորներով, Օրինակի համար, առացեալի մը պատկերը հետեւեալ կերպով ձեռագործուած է, մազերը՝ սեւ մաշուցէ, զէմբն ու ձեռքերը՝ մարմարագոյն մահուղ, հանդերձները՝ կարմիր, աշըքերը՝ կապոյտ եւ այլն: Եւ այս բոլորը մեծ ու փոքր կտորներ իրենց յարմար գոյնի թելով իրար կարուած են: Այս հաշուով եթէ նայելու ըլլանց վարագոյրը կը բաղկանայ քանի մը հարիւր հազարաւոր մահուղի կտորներէ, որոնց զարմանալի հմտութեամբ և ներդաշնակութեամբ իրար կարուած են և կ'ամրողացնեն զեղեցիկ, պատկերաւոր տեսարան մը, որուն լուսանկարը կը տեսնէք «Բազմագէպ» չին մէջ: Վարագոյրին կամարներուն, շրջանակներուն և զարդանկարներուն մէջ հազիւ թէի յայտ կու զայ հայկական ոճը: Կամարները արարական ու պարսկական դրոշմ կը կրն, ինչպէս նաև զարդանկարները:

Վարագոյրը՝ վերէն, վարէն և աջ ու ձափի կողմերէն եզերուած է երկարածեւ լայն, զարդանկարուած շրջանակներով, որոնց մէջ ի յայտ կու զան պարսկական հոգում կը կրն, ինչպէս նաև զարդանկարները:

Վերէն Մովսէս, Յեսու, Յոր, Ասմուէլ, Նաթան, Դաւիթ Արքայ, Եղիա, Եղիսէ, Եսայի, Երեմիա, Եզեկիէլ և Դանիէլ մարգարէները:

Վարէն Յովսէ, Ամուս, Միքիա, Յովիէլ, Արդիու, Յովան, Նաւում, Ամակում, Սոփոնիա, Անգեա, Զաբարիա և Մարգարի մարգարէները:

Ալակողուէն Պետրոս, Յովհաննէս, Փիլապոս, Բարդուղիմէոս, Թոմաս և Սիմոն առարեաները:

Զախարոյմէն Պողոս, Յակովոս, Թագուհիս, Մատթէոս, Յակովոս (կրիխ) և Անդրէս առաքեաները:

Այս շրջանակներուն չորս անկիւնները զարդարուած են վեցմեւեան չորս սերով՝ բարձր նկարներով:

Այս բոլոր նկարները կը գտնուին զատ զատ, փոքր շրջանակներու մէջ, որոնց վերի երկու անկիւններուն վրայ, բոլորին ալ անխոտիր կան երկթեւեան հրեշտակներ: Այս ընդհանուր մեծ շրջանակը, որ չորս կողմէն կը շրջապատէ վարագոյրը, բաժնուած է երեք մասի՝ երկու սիմենով, որոնց վերի խոյակներուն վրայ՝ աշխն Մատթէոս, իսկ մախէն՝ Մարկոս Աւետարանիշներուն նկարներն են, իսկ վարի պատուանդաններուն վրայ՝ աշխն Ղուկաս խոկ մախէն Յովհաննէս Աւետարանիշներուն նկարները կ'երեւան: Խոկ այս երկու սիմեներուն վրայ, վերէն վարէն, աջ ու ձափի՝ կ'երեւան զատ զատ՝ շրջանակներու մէջ չորսական հրեշտակներ:

Վարագոյրի ընդհանուր մեծ շրջանակն մէջ ի յայտ կու գան հետեւեալ փըրկչական տեսարանները:

• Յիսոսի ծնունդը, աշխակոյմէն, թեթղենի գոմայրը, Մարիամ նստած, Յիսուս ու խանձարուրին մէջ, Ամպերէն վար ու վեր՝ հրեշտակներ, ապա լուսատու աստղը, Ասեղնագործ տառերով գրուած է «Փառք ի բարձուն Աստուծոյ և յերկիր խաղաղութիւն ի մարդուկ համուրին»: Ապա մոզեր, երկու հովիներ, ոչխարիներ, իսկ թագ ու ինկաման խանձարուրին առջեւ:

Յիսոսի խայելուրիներ, կեղործ, խաչի

աջակողմ՝ արեւ, ձախը՝ լուսին, խաչի՝ վարի մասերը տեղ տեղ փնտցեր են ու գլուխն վերսառութիւն «Յ. Ն. Թ. Հ.»:

խաչեալի երկու թեւերուն մօս թեւատարած հրեշտակներ բաժակ ձեռքերնուն ըրունած կը ման, իսկ խաչեալի զոյգ ձեռքերն կաթկթող արիւն կ'իշնէ բաժակներուն մէջ: Աւրիշ հրեշտակ մըն ալ բաժակը պահած է Յիսուսի աջ կողէն հոսող արեան դիմաց, իսկ ձիւոր զինուոր մը նիզակը իրած է Փրկչին կողքը: Խաչեալ Փրկչին աջ ու ձախ կողմերը խաչերուն վրայ կ'երեւան զոյգ աւազակներու նկարները, խաչին ներքոյ, Աստուածամայրը ծննդադիր գրկած է խաչը, իսկ երկու կանայք կեցեր են իւր աջ ու ձախ կողմերը: Խաչին պատուանդանին մօս կ'երեւան մարդու գանկ և զոյգ բազկողներ:

Խաչելութեան այս պատկերը, Յիսուսի մարդում մասերը, մահուուր խոնաւութենէն փոտած ու թափած է, ինչպէս որ կը յայտնուի նաեւ լուսանկարին մէջ:

Յիսուսի Յարութիւնը, ձախակողմէն: Յիսուսը խաչը ձեռքին կը բարձրանայ ամպերու մէջն, հեռուն կ'երեւան իւղարել կանայք, մէկը՝ ձեռքին խնկաման: Վարը, զերեզմանին մօս զոյգ թեւատարած հրեշտակներ: Գերեզմանի քարին վըրայ՝ կ տառը, իսկ զերեզմանի կողքին զինուատարած, տապալած ընկած են պահապան երկու զինուորները՝ մէկի ձեռքին նիզակ:

Այս փրկչական երեք տեսարաններու վերի զոյգ անկիւնները (ուրեմն 6 անկիւն) զարդարուած են երկթեւան հրեշտակներու պատկերներով:

Ահա մանրամասն նկարագիրը Ս. Թաղէի վանքի վարագոյրին, որ տարարախտարար երկար դիմանալու անկարող է, վասն զի խոնաւութիւնն ու ցեցը արդէն իրենց աւերը գործած են անոր վրայ:

Վարի մասերը տեղ տեղ փնտցեր են ու թափուած:

Այս բոլորէն յետոյ մննց հանոյցով ու երախտագիտութեամբ պիտի պատկառանց տածենց անոնց հանդէպ, որոնց մէկ ու կէս կամ երկու զար առաջ, տարիներ շարունակ, խելք ու միտք, աչք ու մատ մաշեցներով տածանելի, ձանձրանալի և խսկապէս շամա համբերատար աշխատանցով պատրաստած են այս վարագոյրը, որուն վրայ ջանց ու ճիգ թափած են ոչ միայն կարողները (այս թէ կին) այլ և ամէն անոնց, որոնց Աստուածաշնչական և աւետարանական բովանդակութիւնն ու խորհրդաւորութիւնն մը տուած են այս վարագոյրին:

Այսոր նման բովանդակութիւնների նաև վասպուրականի Արծրունեաց խորամիտ և շինարար թագաւոր Գագիկ Արծրունիի հրաշակերտած Պղթամարի Ս. Խաչի շքնազ տաճարը, որուն արտացին պատկերը ցանցակարգուած են Աստուածաշնչական պատկերներով, իսկ ներքին պատկերը՝ աւետարանական պատկերներով իւղանը. կարուած, զետ 10րդ դարու սկզբէն՝ 915-921 թուերուն:

Կը ցանկայինց, որ Ս. Թաղէի վանքի այս վարագոյրը զառնար ոչ թէ շարա. շանութեան և վաճառքի նիւթ, այլ զարդը կազմէր միջազգային հոչակուած թանգա. րանի մը, ուր այցելուները տեսնէին և համոզուէին թէ ինչպէս արեւելեան խա. ւարակուա երկիրներու մէջ Հայ ժողո. վուրդը իւր արիւն արցունքի և տառա. պանքի մէջ անզամ ընդունակ եղած է և է՛ ոչ միայն ապրելու այլ և զեղարուա. տական հրաշալիքներ ստեղծագործելու: